

Ս Պ Ո Ւ

Ժ Գ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Զ Ա Ն

1939

♦ Յ Ա Խ Լ Ի Ս ♦

Թ Ի Ւ 7

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ա. Լուսաւորչի նույրուած գոյզ տօները, կաթողիկէ Ա. Էջմիածնի հաստատութեան, ինչպէս նաև Մեծն ներսէսի և Սահակ-Մեսրոպի յիշատակին նույրուած տօնախմբութիւնները, զորս յալորդաբար կատարեցինք անցնող ամսուանընթացքինք կը յիշեցնեն Հայաստանեաց Եկեղեցւոյ կազմաւորման և հետպհետէ իր ուրոյն նկարագիրը ստանալու իրողութիւնը, որ այնչափ կարեոր է մեզի համար թէ՝ կրօնական և թէ՝ ազգային տեսակէտներէ միանդամայն:

Քրիստոնէութիւնը, որ գերազանցապէս հոգեկան արժէքներու և յաւիտենական սկզբունքներու կրօնքն է, նուազագոյն ծէսերով և ամենէն պարզ ձեւերով կը ներկայանար զանազան ժողովուրդներուն և ազգերուն, և անոնցմէ իւրաքանչիւրը անոր ոզին իւրացնելով՝ իրեն յատուկ եղանակով պիտի արաւյայտէր զայն միշտ պահելով այն անհրաժեշտ ծէսերն ու ձեւերը, որոնք այդ ոզին հետ կուզային, և կոյուած էն հարազատօրէն ներկայացնել զայն որ քրիստոնէական կրօնի իսկութիւնն ու ամբողջ մարդկութեան եղբայրութեան և միութեան հիմք պիտի կազմէր:

Որչափ ատեն որ քրիստոնէութիւնը մնաց սահմանափակ շրջանակի մը մէջ, անոր արտայայտութեան միջոցները, այսինքն ծէսերն ու ձեւերն ալ մնացին իրենց պարզութեան մէջ, սակայն անոր ծաւալման հետ հետզհետէ բազմացան և ընդլայնեցան իր արտայայտութեան եղանակներն ալ: Արտայայտութեան այս զանազանութիւնը աւելի որոշ կերպով երեան եկաւ արևելքի ժողովուրդներուն մէջ, որոնք աւելի խորհրդապաշտ քան արևմտեանները՝ թոփչք տուին իրենց մտածումին և զգացումներուն՝ արտայայտութեան նոր և ճոփ ձեւեր սուեղծելով: Այս գրութեան զարգացումով քրիստոնէական եկեղեցւոյ մէջ յառաջ եկան արտայայտութեան որոշ տարրերութիւններ և իւրաքանչիւր ազգ իրեն արտայայտութեան ձեխն համաձայն ունեցաւ իր եկեղեցին. այսինքն ոզիով և աւանդութիւններով նոյն մնալով հանդերձ Մայր Բունի՞ Ըսդհանրական Եկեղեցւոյ հետ երկրորդական էկտերու մէջ այլազանութիւն գրաւ, այլ խօսքով ինչ որ աստուածային յայտնութիւն էր պահեց իր հարազատութիւնը, և ինչ որ մարդոց կողմէ պիտի աւելնար անոր վրայ՝ այլազան ձեւերով ներկայացաւ:

Հայաստանեայց Եկեղեցին ալ այս եղանակով կազմուած Եկեղեցիներու կարգէն էր, որ սկսաւ քրիստոնէութեան տարածման առաջին իսկ շրջանին մեր Տիրոջ երկու առաքեալներով, որոնք մեզի բերին քրիստոնէական կրօնքը իր ամենէն պարզ ձևին մէջ : Մինչև Ս. Լուսաւորիչ տակաւին ազգային նկարագիր մը չէր առած ան, վասնզի այդ շրջանը առաւելաբար քարոզչական և տարածման շրջան մըն էր : Ս. Լուսաւորիչով էր որ քրիստոնէութիւնը մեր մէջ գէպի ազգայնացում առաջին քայլը առաւ, վասնզի առաջին անդամ էր որ Հայը հաւաքաբար կը տողարուէր և իբրարու կը գողուէր միենայն ոգիով և սկզբունքներով : Ազգին ամբողջ զաւակներուն միենայն զաղափարականին և ուղղութեան հետեւ լու այս ողին ճամբան պիտի բանար ինքզինքը արտայայտելու, նոր միջոցներ ստեղծելու . Եւ ասոր առաջին փորձը, որ սկզբնաւորութիւն մը կարելի է համարել, կատարուեցաւ ձեռամբ Ս. Լուսաւորչի, որուն Եկեղեցական, կազմակերպչական և այլ ձեռնարկներուն չնորիիւ քրիստոնէութիւնը ազգային ինքնուրոյն գրոշմ ստացաւ մեր մէջ : Եւ եթէ ուղղակի Ս. Լուսաւորչին հաստատուած առաջին Եկեղեցիներու — Տարօնի Ս. Կարապետ, Ս. Էջմիածին, Ս. Հոփիսիմեանց, Ս. Գալիանեանց Եւ այլ տաճարներու — Ներկայ ձեւերը նկատենք, եթէ ոչ բոլորովին նոյն՝ գէթ նմանութիւնը կամ ճարտարապետականօրէն աւելի ծաղկեալ ձեւերը առաջին շինութիւններուն, կարելի է անվարան ըսել թէ հայը ոչ միայն իր Եկեղեցական կազմակերպութեանց, նուիրապետական և այլ վարչական կանոնադրութեանց և ծխական արարողութեանց մէջ, այլ նաև արուեստի մարգին մէջ ալ առաջին իսկ օրէն բերած է իր բաժինը՝ արտայայտելու զգալի ձեւերու տակ, իր ուրոյն ոճով, այն անտեսանելի ողին որ կուզար իրեն քրիստոնէական կրօնի խողովակով : Ու այս կերպերու մէջ հայը իր տուրքը կուտար քրիստոնէութեան, իրեն յատուկ արտայայտութեամբ մը :

Լուսաւորիչէն ետք Մեծն Ներսէսի գործը նոր կանոնադրութիւններով, հեթանոսական յոտի սովորութեանց բարձումով, և բարեսիրական հաստատութեանց հիմումով, աւելի քրիստոնէացուց հայութիւնը Եւ հայեցի նկարագրով մը օժտեց զայն : Ազգայնացման տեսակէտով միակ առաւելութիւնը թերեւ Ս. Գրքի հայերէն բերանացի թարգմանութիւններն եղան, որոնք գետին պատրաստեցին հայ մշակոյթի ստեղծագործման, և աւելի արագ և հաստատուն կերպով :

Սահակ-Մեսրոպեան շարժումն էր որ իսկապէս քրիստոնէութիւնը ազգայնացուց և հայ ժողովուրդի ճակատագիրը վերջնականապէս կապեց քրիստոնէական կրօնքին և սկզբունքներուն : Եւ հայուն միտքը միացած քրիստոնէական աստուածային ողիին հետ, ինքինքը արտայայտեց աշխարհին մէջ թէ անդամ պատահած հրաշալի երեյթով մը, որ հայ զիրի և մշակոյթի ստեղծումն էր : Ասով հայը նոյնացաւ քրիստոնէութեան հետ անոր մէջ գտնելով այնպիսի հոգեկան զօրութիւն մը, որ զերազանց էր պետական և ֆիզիքական ամէն ուժէ, որ դարերու ընթացքին իր գոյութիւնը ապահովելէ զատ զինքը քաղաքակրթելու և ազնուացներու առաւելութիւնն ալ ունէր :

Սահակ-Մեսրոպ վերջին գրոշմը տուին մեր Եկեղեցւայն, ու անիկա եղաւ

մեր ազգային Եկեղեցին, այսինքն հայ ազգը իր կեանքով, իր համոզութերով և իր ձկոտութերով այլևս նոյնացաւ իր Եկեղեցին հետ. ինչ որ եղաւ Սահակ-Մեսրոպէն յետոյ, միայն նոյն ուղղութեան և ողին զարգացումն էր. այդ թուականէն մինչև մեր օրերը, տասներին դարեր շարունակ, հայը իր միտքը, իր արուեստը, իր նիրթական ճոխութիւնն ու փառքը, ինչ որ ունէր լաւագոյն, միշտ իր Եկեղեցին մէջը դրաւ, և անոր միջոցաւ արտայայտեց ինքզինքը: Եւ ատոր համար Հայ Եկեղեցին եղաւ հայ հանճարին և ողին հարազատ ցոլացումը: Եւ Լուսաւորիչ, Մեծն Ներսէս և Սահակ-Մեսրոպ ինչպէս նաև ասոնց բոլոր յաջորդները մինչև Խրիմեան և Դուրեան Եկեղեցւոյ նուիրեալ հայրապետներ և սուրբեր ըլլալով հանդերձ մասցին միշտ անկեղծ հայեր և ճշմարիտ ազգասէրներ:

Թէեւ այսպէս կազմուած ազգային Եկեղեցիները իրենց ձևերով իրենք իրենց մէջ ամփոփուած ըլլալու երկոյթը ունին, սակայն քրիստոնէական էական վարդապետութիւններով և աւանդութեամբ կապուած են Ընդհանրական Եկեղեցին: Ազգային ծէսերն ու պաշտամունքը չեն կրցած զայն բաժնել անկէ:

Քրիստոնէութիւնը մինչ ծէսերու և արտայայտութեան այլազնութեանց հանդուրժող էր և նոյն իսկ քաջալերող, ընդհակառակն ողիի և աւանդութեան փոփոխութեան տեսակէսին դէմ չափազանց խիստ և անսերող էր, իր մարմինէն զանոնք կտրելու և նետելու աստիճան. այսպէս որ, քրիստոնէութիւնը առաջին օրէն իսկ հաշտ աշքով նայեցաւ քրիստոնէական ողին ազգային նկարազրով արտայայտելու այդ կերպին, և զայն ունե ձևով հակասական չնկատեց իր տիեզերական հանգամանքին, վասնզի ազգութիւնն ալ ընտանիքին պէս քրիստոնէական համամարդկային սկզբունքներու իրականացման մէկ միջոցը կը նկատէր, որ օդակի մը պէս ազգերը իրար պիտի կապէր. ատոր համար ալ ինչպէս անհատականութեան նոյնպէսաւ ընտանիքին և ազգին անհրաժեշտութիւնը նուիրագործեց:

Քրիստոնէական ողին կ'ինչնէ անհատին, կը ծաղկի ընտանիքին մէջ; կը արածուի, կը պարտատրուի և կ'արդիւնաւորուի ազգին միջոցաւ, դառնալով անոր գործունէութեան իրեւ ուղեցոյց, ի մի ճռւելով կրօնական և ազգային խտէալները, Այսպէս ազգը, անհատին և ընտանիքին հետ, դիխաւոր միջոցներէն մէկը կը հանդիսանայ Աստուծոյ թագաւորութեան երկրի վրայ հաստատուելուն. և ինչպէս ընտանիքին նոյնպէս ալ ազգին դէմ դաւաճանելը քրիստոնէական սկզբունքներուն դէմ դաւաճանութեան հաւասար է:

Այս ըմբռնումով է որ մեր երանելի հայրապետները այնչափ նուիրումով աշխատեցան, ստեղծեցին և կազմակերպեցին մեր Ազգային Եկեղեցին, և իրեւ սրբազն աւանդ յանձնեցին մեզի:

Պահենք այդ աւանդը և հաւատարիմ մնանք այդ սկզբունքներուն:

ԽՄԲ.